

Հայաստան երկրաբանական տուեալներու համաձայն՝
նախ ծով մըն էր, ու միայն երրորդակ շրջանին ցամաքի
փոխուած է՝ երբ երկրիս շարժումներու հետեւանքով ձեւա-
ցած են նաեւ աշխարհիս ներկայ ամենամեծ լեռներն ալ, ինչ-
պէս Հիմալայեաները, Ալպեանները եւ Ամերիկաներու արեւ-
մըտեան եղերքը բարձրացող հսկայ լեռնաշղթաները, Ալպա-
ռաժուտ լեռները եւ Անտեաններու վիթխարի լեռները։ Այս
հին ծովին հետքերն են ծովային կենդանիներու բրածոները,
ազի եւ կրաքարի առաստութիւնը Հայաստանի մէջ։ Յաջոր-
դաբար հարբուիներու ժայթքած նիւթերը ծածկած են այդ
հին ծովին մնացած հողերու մեծ մասը. իսկ գետերն ալ ի-
րենց մաշեցուցած նիւթերով լեցուցած են ցածագոյն մասե-
րը, ստեղծելով յուռթի դաշտագետիններ։

Աշխարհազիրները մեր դաշտերը երեք շրջաններու կը
բաժնեն.

ա) Հիւսիսային շրջան. — Այս շրջանին կը պատկանին
Կարինի, Բասենի եւ Կարսի դաշտերը, որոնք հակառակ որ
երկար եւ ցուրտ ձմեռներ ունին, սակայն շատ պտղաբեր են
և ամառը սաստիկ տաք ու ջրառատ ըլլալով հիանալի բու-
սականութիւն մը կը տիրէ, մանաւանդ Շիրակի դաշտը
(Կարս) որ Հայաստանի ցորեննոցն էր։

բ) Կեդրոնական շրջան. — Ամէնէն հարուստ եւ ընդար-
ձակ դաշտերը կեղրոնին մէջ կը գտնուին, որոնց գլխաւորն
է Արարատեան դաշտը, աշխարհիս ամէնէն պտղաբեր հողե-
րէն մէկը։ Արարատեան դաշտը կը տարածուի Արագած եւ
Մասիս լեռներու միջեւ ու կ'երկարի լենինականէն մինչեւ
Զուղա։ Ոսկեզին ափսէի մը կը նմանի լեռներու մէջ, ուր
առատ կը բուսնին ցորեն, խաղող, գեղձ, ծիրան, խնձոր,
ընկոյզ։ Հոս շինուած են մեր ամէնէն նշանաւոր քաղաքնե-
րը, վանքերը եւ զիւղերը։ Արարատեան դաշտը կը ջրեն Ա-
րաքսը, Ախուրեանը, Հրազդանը եւ ուրիշ բազմաթիւ մանր
գետեր։ Հայաստանի ներկայ կառավարութիւնը բազմաթիւ
ջրանցքներ բացած է ոռողելու համար անջրդի տեղերը։